



Ա Շ Խ Ո Շ

ԹԻԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ԹԻՒ 41.

ՆՈՅԵՄԲՐԻ 30
1873

Ա.ԶԳ.Ա.ՑԻՆ, ԲՈ.Ն.Ս.ՍԻՐՈ.ԿԱՆ ԵՒ Գ.ՐՈ.Գ.Ի.ՏՈ.ԿԱՆ

Ա ԶԳ Ի Ն Ա Ր Դ Ի Վ Ի Հ Ա Կ Բ

Ա ԶԳ Ի Ն Ներկայ վիճակին վերաց
ամեն հայու զգացումն կրող սիրո ՚ի
խոր խոցելով կը վտանայ և եթէ ան-
կարող է ելք մի գտնել ազիտորմ կը
յառաջէ . վասն զի կը տեսնէ , որ ժո-
զավուրդն յուգեալ խռովեալ և երկ-
պառակ է , կը տեսնէ որ իբրեւ Հրեշ-
տուկ , իբրեւ փրկիչ Ուկունայով ՚ի գահ
Աղբային իշխանութեան բարձրացած
Խրիմեան Ս . Պատրիարքն խաչեացի
խաչեացլով գահազուրկ լինելն վերջն
ալ ատականին կը նախառառաի ու կը հա-
լածուի . Աղբային Վարչութիւնը լու-
ծեալ վիճակի մէջ ընդհանուր Ժողովին
Երկրագուակ եւ միմիսին Եւրոպացւոց
նմանած լինելու համար աշակողիան
ու մախակողիան ա՛ռնեներ , բայսա-

ջաղիմական և յառաջիմական մակդիլ-
ներ առած կը կարծէ թէ տմեն բան
լրացած է : ալ լուսաւորութեան ծաց-
րըն հասած է : Սրտացաւ ազդացինը
այս ամենուն հետ մէկտեղ կը առ. մնէ
տղթի հրապարակային ատենադանեներ ,
խմբագիրներ և յօդուածակիրներ ո-
րոց ամեն մէկը ինքզինք Դիմութենեայ
և Կիկերնի տեղ դրած , ամենքն այ-
իբր ժողովրդեան բարսցն աշխատազ
կը ներկայանան , կը խօսին , կը գոռան ,
կրտսան կը շանթեան և իրենց շահա-
սիրութեան եւ ինքնապաշտութեան
շանթէն երած կայծակը կ'անկանի ժո-
ղովրդեան մէջ , կը պատաէ և կը բա-
ժանէ պատերն իբարմէ , և ահա թշնա-
մէ ցն աղածն ալ այն է :

Այս իմաստակ ճարտասանները կարծես իրենց ոյմը ազգին սպանուած թեան մէջ կը փորձեն, որպէս զի իրենց յաջողակութեան վերայ համոզուած ազգին բազմատեսակ կորատեանց շնչ չակոյտին վերայ նստին և իրենց չարա շուք յաղթութեան վերայ ուրախացած գաւաթմներ պարպեն . մոլիներն ու չարերը քաջալերեն, ազգը ազգին, անդամներն անդամնց, բոլորը մէկեն գլույն դէմ զինեն, հակառակութիւն սերմաննեն, մինչեւ իսկ գաւառացին գրգռեն . ստութեան ու խարէութե զիջանին, այնչափ ցածնան ու նուաստանան, որ շահասիրութեան զոհեն ամեն ազգային իրաւունք, գործերը ստութեամք կերպարանափոխեն, ու մանք ստուարացնեն և ոմանք մեղմացնեն, ձշմարտութիւնը խեղդեն ու ընդ աւաղեն, և ապագայ պատմըն շայրութին և նզովիցը արժանանան :

Կը տեսնէ որ ոմանք սնափառութեամք անգոյ պատիւներ կերպեն և կոմ իրենց ամենօրեայ աղարտած, եղծած, աղականած ու կորուստած պատիւը մոլովորդէն, Վարչութենէն Գահակալէն և ուրիշներէն կը բնուռեն . եւ որպէս զի իրենց վասութիւնը ծածկը կը լի, կ'ելնեն զայլս կը մրուեն, եթէ ուրիշ չը գտնեն կզերականները պատրաստ են, իսկոյն կղերական մի կը ձրդեն մէջ տեղ կը նախատեն, կամբառատաննեն կը դատեն և կը գաւառապարտեն, մինչեւ որ իրենց ըստածը մոռցը լի : Բայց այս պարագայներուն մէջ ազգն ի՞նչ կը առումէ, աչքերնին դէպի ՚ի Պոլսս դարձնող գաւառացին ի՞նչ կը քաշէ . Աեփաստից հաւատուրաց անդքամին բարբարոսութիւնը մինչեւ ինչ աստիճան կը հասնի . ընդդէմ Տէրութեան օրինաց ինչքը կը գործուին նուե ուրիշ գաւառաներու մէջ, գրաւանան ասպարիզի շահատակաց փոյթը չէ.

մէկն Ընդհանուր ժողովոյ վերայ երկար պարստւ մի կը զրէ . մին կը ջատագովէ, ուրիշ մը իւր Պատրիարքը անսպատիւ ընկելու համուր երկար նուագներ յօրինելու ըլ դանդաղիք, ուրիշ մը զայն կը ներբողէ, ուրիշ մը ուրիշ բան կը խօսի հրապարակի մէջ, ուրիշ բան կը խօսի առանձինն, և այլ իմն կը գործէ գալանեաց ու միժութեան մէջ . երբ մին գլուխը վեր կ'առնու և Ազգա սիրութիւն կ'չնեմ, հայրենասիրութիւն և քրածս, Ազգ իմ, քո օգտիդ համար կը գրգնմ, գոչելով ազգին երեսը մոխիր կը փէ և մժութեան մէջ իւր որ ողքերթելու կ'ըզբազի :

Այսպէս մեր գրագէտներն ըլ կը նալով իրենց ոյմը արտաքին թշնամեաց դէմ գործածել եւ ըլ կընալով ներքին չարեաց ու վնասակարութեանց գիմագրաւել ազգը խուռվելու, եղբարց մէջ թշնամիներ ու հակառակորդներ գոյացնելու կ'աշխատին և իրենց կարողութիւնն նոցա վերայ կը փորձեն, և կը հասցնեն զաղքն այն վիճակին յորում է այսօր :

Փամանակ մի կար յորում կ'ըսուեր թէ ազգն առանց օրէնքի կը կառավարուէր, և մէն մի Խնանի, Ամիրայի կամ յառաջակայի կամքն օրէնք էր . Ազգը որ կողմ ու զէին այն կողմը կը տանէին իշխանութեան և գրամի տժով : Լաւ, ենթազրենք թէ կար ազգպիտի ժամանակ, առանց նոյն ժամանակի լաւութիւններն ալ յիշելու որ ազգային գործ մի Խնանի որ կամ Ամիրայի մը ձեռօք շուտով կը ըստար, որ ազգային առողջերու հանդանակութեան ատեն նոցա մեծամեծ գումարներ գրուելով հասարակութիւնն ալ անոնց կը նայէր կը գրուէր եւ շուտով կը վճարուէր և այն և այն, առանց իսկ օգուտ մի բարիք մի մտածելու եթէ միմիայն նոցա ժամանակ եղած ակ-

նոճութիւնն ու պատկառանքը, կար գապահութիւնն ու խաղաղութիւնը մուածուի, բաւական է այժմեան օրէնքով՝ ՚ի գործ դրուած անօրինութիւնները յանդիմանիլու . վասն զի այժմ ամեն չորիք կը գործուին այն ժամանակէն աւելի, բայց որովհեաեւ ընդ պատրուակաւ օրինաւորութեն է, որովշետեւ (այս ինչ կանոնին այս ինչ յօդ ուածը, կամ Ստհմանաղրութեան այն ինչ յօդուածը այսպէս կը տրամադրէ) ըսելով կը գործուին, ուստի վնասակար չեն սեպուիր, բայց միմէ պատրուակը չորիքը կը տրամադրնել, քամ լիցի . եթէ Ժեղուիթներուն վասն ամենամեծ փառացն Աստունոյ պատրուակին տակ գործած չարութիւնները սրամութեան և աշխարհի առջեւ կրցան արդարանալ, ասմայն ալ կարդարանոյ, Տիեզերքի մէջ Նստիախնամութեան ձեռ օք հաստատուած արդարութեան ստիկսնի կը հասաւցաւնէ մարդկան բոլոր անդարշառութեանը եւ անիրաւութեանի փոխարէն, որք ճշմարտութիւնը ստութեամբ կը գործածէն, որք Ընդհանուրին օգուտուր մասնաւորաց շահաւն կը զնին, որք ակնածութիւն, պատկառանք, ամօխնածութիւն մէկ կողմ դրած իրենց անձը ապրեցնելու համար ամեն միջոց արդար կը համարին և որք կամքերնին յառաջնելու համար ամեն նուիրական բան ունակոի կ'առնեն, աղդին վնասը դատախաղ պիտի լինի և իրենք վնասէ չը պիտի զերծանին, ով ոք ալ լինին, քանի որ հասարակաց խաղաղութիւնը կը վրդովնին, քանի որ բաղմաթիւ վանդեալներու աղաղակները խեղդելու առիթ կը լինին և քանի որ Ազգին այսպէս անիշխանութեան մատնելով ամեն բարեկարգութիւն և օրէնք ուսնակոի կ'լինին, օրհնութիւն ու հանդիսաւ ժառանգելիք չունին :

Բայց գու մի Ազգ Հայոց, մինչեւ ցերք տակաւին հողմակօծ ծովու նըման ամեն հովէ պիտի ծփաս ու տատանիս, ինչու եղելութեանց և խօսուածոց վերաց հասուն դատողութիւններ, ուր է քու բարեպաշտութիւնդ, որ սրբութեան տաճարիդ մէջ որ քու Աստունոյդ հետ հաղորդակցութիւն ընելու ատենդ ալ կիրք կը տածես, սրբութեան խորհուրդը կ'անպատճես, աղմուկ ու շփմութեան կը հանես Պատրիարք մի ձգելու համար, որ մէկ հըրամանդ բաւական է . քանզի դու դըրիր և գու կարող ես վերցնել Հերիք է Ազգ իմ, պատուական Ազգ . բու օգուտիդ համար միաբանէ, համակամ գործէ, ամեն գործ իւր տեղը և իւր օրինօրը կատարել սովորէ, երկպառակութիւնն ու խոռվութիւնը հերիք է ինչ որ բերաւ քու գլխուդ չարամիտ ու վատավիրու որդւոցդ ձեռօք : Ազգ իմ, ժողովներդ Հայոց, քու իշխանութիւնդ մէծ է, գու կարող ես պատուհասել քեզ չորիք հասցնող ստահակները ով ալ լինին, բայց հանդարտութեամբ, առանց խռովիլու, իշխանական ծանրութեամբ և վեհանձնութեամբ . այս, գու յայնժամ պիտի խաղաղիս, յայնժամ դու քեզմէ օգուտ պիտի բաղդէս երբ չարերը պատժես և բարիները վսրձատրես առանց աշառութեան, առանց կողմնապահութեն և առանց որ և իցէ նկատման, ամեն վիճակի և աստիճանի մարդ՝ երբ իւր պարտուց գէմ կը մեղանէ, պէսք է փոխարինութիւնների, նոյնպէս լաւ պարտակատար անձին յարդը պէտք է ճանցուի : Յանցաւորն առանց ինքնին զզալու մի արդարացներ և պաշտօնի գործածէր . գործունեայն շատ խօսիկէն պէտք է որոշուի . անոնք որ շատ կը խօսին ու չեն գործեր, պէտք է ըն-

կերութենէ յարդ չը գտնեն , գործը
խօսքին ըլյարմարողը օգտակար մարդ
չը կրնար լինիլ , այնպիսին բարոյական
պաշտօններու մէջ մի գործածեր , վարկ
մի ընծայեր , որ զգատանայ և ուրիշն
ու խրատուի : Այս է քու օգուտոդ և
այս է քու փրկութիւնդ . իսկ քանի որ
ողաշտօնեայներդ կը կարգես և ալ չես
հսկեր և եղածներն ու դորձուածները
ժամանակին նկատողութեան չես առ
նցը , անշուշտ այն ատեն յանցանքները
կը դիզուին , գործերը կը ծանրանան
ստահակները զիրենք բաջալերուած
տեսնելով կը շատնան և այսպէս խա
զաղութիւնդ կը վեդովին , քու հեզիկ
ու հանդարտ հսկողութիւնդ ձնշումն
կը համարին եւ զքեզ այս վիճակին
կը հասցնեն :

Թէսկէտ հարկ չէ որ ամեն բան
վորձով սովորինք բայց թող այս եւս
նոր փորձ մի լինի , այսուհետեւ աւելի
խոհեմ շարժէ ձեռքէդ եկած և քեզ
պատկանած գործը ուրիշն մի ձգեր ,
պաշտօնեայներդ մինակ մի խողուր ,
գործով , օրինապահութեամբ եւ
նպաստներովդ օգնէ անոր , պարուցդ
հատուր և իրաւունքդ պահանջէ . եղ
բայրիթութիւնն ու խաղաղութիւնը
քու ամեն գործոցդ հիմն բռնէ , այն
ատեն Աստուծոյ օրհնութիւնն ալ քու
և քու բօլոր գործոցդ վերայ պիտի ծառ
ւալի , բեղմնաւոր պիտի լինիս աշխա
տութեանցդ մէջ եւ երջանկութիւնն
պիտի վայելես , զոր ՚ի սրտէ կը բարե
մաղթեն քեզ քու հարազատ որդիքդ
և որս համար միշտ կ'աշխատին :

ՊՈՐՏԱԿՈՐՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԵԼՈՒ

Ա շ խ ա տ ա լ ո ւ թ ի ւ ն ք է .
ով որ չաշխատիր ձանձրանարով
պիտի աշխատի տանձտակելով *

* Համար 2100

Երկինք Աստուծոյ փառքը կը պատ
մէ , և հաստատութիւնը անոր ձեռ ա
գործերը , կ'ըսէ սաղմոսերգու Մար
գարէն Դաւիթ : Ասոր փարձով կը հա
մոզունք երբ ուշադիր նկատելով եր
կինքն ու երկրը տեսնեմք՝ որ Տիե
զերաց արարիչ Աստուածը՝ իւր ի
մաստուն արարչագործութեամբ ինչ
պէս գեղեցիկ կարգագրած է բնաւ
թիւնը՝ որ տարերք ոքանչելի ներդաշ
նակութեամբ շարունակ գործունէու
թեան մէջ լինելով իրենց պաշտօնը ան
վուակ կը կատարին , որով և մարդուս
հիացում ու միանգամայն մտածողու
թիւն կը պատճառեն :

Տիեզերք ընդարձակ ուսումնարան
մէ լի ուսունելի անհամար առ արկաւ
ներով և բնութիւնը ձրի եւ բարձր
ուսուցիչ մէ է խորհուղ մոքերու հա
մար , որ կ'ուսուցանէ մարդուն շատ
գիտութեանց հետ մէկ սեղ նաև գոր
ծունէութեան և աշխատութեան մէջ
կարեւորութիւնն ու պարսք մը լինելու :

Նախախնամողն Աստուած որ յո
քնչէ գոյացուց զամենայն , երբէք ան
պիտան կամ անգործ բան մը սաեղծած
չէ արարածոց մէջ , այլ ամենայն ինչ
առեղծուած են գործի մը և նպատակի
համար , որոց շատերուն պաշտօնը մեզ
անծանօթ է , մարդկային գիտութեան
գեռ եւս անկատարելագործութեան
պատճառաւ :

Մէր ամենօրեայ ասլրելու եղանա
կէն կը ասլորինք որ Աստուած անշունչ